



Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ը

(Շար. տես. 1917 թգմ. էջ 332).



Ինչպէս պատճառներէն մէկը՝ որով տանդէական ըբթուածը կը հրապուրէ ու կը բարձրացնէ զմեզ՝ գերբնականին ան- ընդհատ միջամտութիւնն է ։ Գեներ ու հրեշտակներ կը ներկայացնեն ստուգիւ մարդկութենէ դուրս անճանաչելի բան մը. էակներ են՝ որոնց կրնայ բանաստեղծը արտաբոյ կարգի գորութիւններ տալ, ու ընդ ընտելեան օրէջքներէն վեր են, կ'իշխեն անոնց կամ վեր վար կ'ընեն զանոնք ։ Տանդէ ինքնին, հրաշալի ձիրքերով օժտած իր ուղեղին այդ ստեղծագործութեանց հանդէպ՝ երկիրդ ու պատկառանքի զգացում մը կ'ունենայ ։ Այդ անձնաւորութիւնները կը դառնան անդրէրիմեան իրականութիւններ, և յաջորդաբար ևս մոզումը կ'ուժոյճայ մտքին մէջ՝ անոնց շուրջը մարդկային ղէպերը յարուցանելով ։ Յետոյ գերբնական ամբոխին վրայ մեծ կախարդանք մ'ունի, որ իսկապէս կ'իշխէ, մինչև իսկ ուսեալ մարդն անոր ազդեցութիւնը կը կրէ, երբ կը տեսնէ որ երկու վերացական իրեր՝ բարին ու չարը՝ մարմնաւոր երևոյթի ներքև իրարու հետ պայքար կը մղեն ։

Կարգալով Աստուածային կատակերգութիւնը՝ շատ զժուար է, անկարելի չլսելու համար, յիշել թէ դեհըր խորհրդապատկերներ են, և թէ Մինոս, կերբերոս, Գերիոն, Միհնոտալոս, Փղեգեաս, մարմնացումներ են անտերոս և տգեղութեանց ։

Եթէ միտքը վայրկեան մ'իսկ արթուն չըլլայ, այդ հրէշներն իրականութեան երևոյթ մը կ'առնուն ։ Բանաստեղծն այնպիսի բացայայտ նկարագրով մը կը ներկայացնէ անոնց ձևերն և կը նշանակէ անոնց ընաւորութիւնը, որ պատկեր

կը մնայ ընթերցողին մտքին մէջ՝ ինչպէս կնիքին դուռը մտնի վրայ, կը բռնադատէ որ միտքը յարատև ուշադրութեան մէջ ըլլայ, մինչև որ ան հոգի մը կը ստանայ և շօշափելի ձևերու տակ կը ներկայանայ ։

Ստիպուած ենք ուստի Բանաստեղծին մէջ բերած գերբնականն ընդունել՝ զօրութեամբ այն անշէջ ու եռանդագին փափաքին՝ որ գաղափարականին ծարան է, որ անդու տենչն է բանի մը՝ որ մեզի կը պակսի և զոր սակայն կ'ուզենք ունենալ, և այս անոր համար որ գաղափարականութիւնը մեր կեանքին մեծագոյն մասն է, և որովհետև ան՝ ստուերի պէս՝ ամենուրեք մեզի կը հետևի, և լուսոյ պէս կենդանի գոյներ կը զգեսցնէ այն ամէն բանի զոր կը լուսւտորէ ։

Գերբնականը յետոյ, որովհետև մեր մտքին առջև կը ներկայանայ տարօրինակ գորութիւններով օժտուած ու կ'երեւի մեզի իբր անթափանցելի խորհուրդ մը, կը բարձրացնէ միտքը, կը սնուցանէ ու կը զբոսնէ ամենէն յիմար յոյսերը ։

Ասոր ապացոյցը կը գտնենք մեր մէջ իսկ՝ յիշելով պատմականութեան ընթերցումներ, որոնք շատ աւելի շարժած են մեր սրտերն քան այնչափ իրական ու հաւատարիմ պատմուածքները, և այն գրեքը վերջապէս՝ որոնց մէջ երևակայական տարրն է որ պատմութեան ծրագրին հիւսուածը կը կազմէ ։ Կը յիշէք Եզրոսի, Լաֆոնդենի և Փերրոյի առակները, Ռուպինոնի Գրիգորէն, Ժիւլ Վերնի ճամբորդութիւնները, Հոֆմանի ու Էդկար Փոդի պատմուածքները ։

Գերբնականին մեր հոգոյն վրայ ունեցած կախարդանքէն՝ բանաստեղծը կ'ուզեցորուի ու կը ստեղծէ այն զարմանալի ղէմքերը՝ որոնք սարսափելի են շարութեան ու խորամանկութեան մէջ, ինչպէս Կէօթէի Մէֆիստոֆէլը. անսխալ և ուղղութեամբ լի են, ինչպէս Միլտոնի հրեշտակները. շարագուշակ ու մթին են՝ ինչպէս Բանցոյին ուրուականն և Համլետին երեսցած ոգին ։

Բայց ասոնք եզական ստեղծուածներ են՝ որ կը ներկայացնեն գերմարդկային մէկ յատկանիշը: Տանդէ ընդհակառակն կոչած է աստուածութիւններ, կէս աստուածներ ու դիւցազներ: Իր դերակատարներուն տուած է բոլոր ակտիւն ու բոլոր առաքինութիւնները: Իր աշխարհը բոլոր ոգիներու աշխարհն է, գերբնական հոն կը գեղու ինչպէս աղբ ծովուն մէջ, թթուածինն օդին մէջ, բուսահողն աղբահողին մէջ: Մինչև իսկ դատապարտեալները, ապաշխարողներն և երանեալ հոգիները նոր երևոյթ մը կ'առնուն, ակտիւ ու առաքինութիւններ կը ստանան, զոր առաջ չունին և չէին կրնար ունենալ երկրայ վրայ: Ասոնց շուրջը յետոյ կը սաւաննի շարունակ խորհրդաւորը:

Գերբնականը, ներկայացուած միակ անձէ մը, ինչպէս Մէֆիստոֆէլն է մէջ, Լուսնի գրիտի մէջ, Համիտի ուրուականին ու Մաակրէդին երկնած ոգիին մէջ՝ ընթերցողին վրայ խորհրդաւոր հրապոյր մը կը ներգործէ, որ տանդէական տեսիլքին մէջ կախարդանք մը կը դառնայ, վասն զի հոն՝ կենդանի ու շնչող կարծուած ձևերու մէջ՝ ամենուրեք կը յուզուի այս մեծ գորութիւնը, որ կը դրժէ բոլոր օրէնքներուն և իր ամէն կամքին մէջ անստեղծաւի ու անեղծական է:

Գիտութիւն մէջ դեներն են որ կը վազվզեն, կը հաջեն, կը վերաւորեն, կը խոշտանգեն, մշտնջենաւոր կոտի մէջ զատնուող տարրեր են՝ որ տակնուվրայ կ'ընեն, կը խարազանեն, կը հարուածեն: Քաւարանին մէջ՝ թափառող ձայներ օդին մէջ, գետնի զղրղուածներ, աղօթքներ ու նուագներ: Արքայութեան մէջ՝ ովսաննա երգող հրեշտակաց պարեր, բազմերանգ լոյսեր, աստուածային երաժշտութիւններ: Անաստուածն իսկ կորդալով Աստուծային կատակերգութիւնը, կը զգայ ժամանակի մը վարանութիւնը: Ան՝ նախ և առաջ անհանգիստ կը զգայ ինքզինքը աշխարհի մը մէջ՝ զոր կը շանայ ծաղր ընել ու արհամարհել, բայց յետոյ կամաց կամաց տեսիլքէն կը զբաւուի: Անդրժիբմիսան այդ

երեք թագաւորութիւնները կազմող էակներն ու իրերը կարեւորութիւն կը ստանան, կը քանդակուին անոր յիշողութեան մէջ՝ միշտ աւելի յստակ ու որոշ շրջագիծերով, և պատկերները, որ իրարու կը յաջորդեն շարունակ ճոխութեամբ, Տանդէի պատկերները՝ որ կենդանի, խօսուն և ամենայրուտակ են՝ կ'ուժեղանան անոր տպաւորութիւնը, այնպէս որ գաղափարական պատկերները տակաւ առ տակաւ ստուերէն դուրս կ'ելլեն՝ իրը թէ արտադրուած ըլլային փորագրողի մը զըչին մոգական զօրութենէն:

Այն ասոն Բանաստեղծէն նկարագրուած աշխարհը կը դառնայ կ'ըլլայ մեր աշխարհը. ան՝ մեզի յաղթած է, մեզ ընկճած է: Գիտութիւն մէջ կը զգանք անոր տատամութիւնները, անոր երկկողմ, անոր սարսուռները, և հոգեկան մեծ ճնշում մը կ'ընկերանայ մեզի նաև Գաւարանի լեռան վրայ, ուր կը ծնանի մեր մէջ այդ անոնի երևոյթներէն մեր նայուածքը մէկդի դարձնելու փափաքը՝ որպէս զի իմանանք թէ մեր անդամներն ազատ են և կարենանք շնչել աւելի մաքուր ու առողջարար օդ մը:

Այն ասոն է՝ որ Տանդէ հրաշքը կը գործէ: Նա կ'այլակերպի, կը փոխէ բնութիւնը, Յախտեանական լոյսի ու երջանկութեան աշխարհը յանկարծ կը բացուի առջևին՝ երբորդ երգին մարգարէական ըզմայլելի տաղովը:

« Փառն Անոր՝ որ կը շարժէ ամէն բան՝
 Կը թափանցէ բոլոր աշխարհ, փայլելով
 Տեղ մ'առելի և ուրիշ տեղ մը նըւազ ք)»

Ու հոգին իրը սիրոյ հրապոյրի մը՝ անձնատուր կ'ըլլայ այն ուրախութեան հրաւերին: Ճիշդ ինչպէս յետ քալելու անջրդի, մերկ ու շնիկ աստեղ տօթէն սոչորուած դաշտէ մը, կ'ուրախանանք երբ յանկարծ առջևին բացուի լայնածաւալ ու կապուտակ ծովը, ծալի ծալեղած զովագին հիւսիսային հովէն:

Բայց գերբնականը շանհետանար Արքայութեան մէջ: Մանաւանդ թէ ան դեռ

աւելի մօտէն կը յարի մեզի, գրեթէ աւրանակից կը դառնայ: Մենք կը կարծենք զմեզ ըլլալ Տանդէ կամ Պէաթրիչէ, Փրանկիսկոս Ասիզացիին կամ Ս. Բենարդոս, և կամ մէկը այն ամբիժ հոգիներէն, որոնք կը ձգտին զէպի վեր՝ յափշտակուած խորհրդատր վարդիւն տեսիլէն: Իրաւ է որ երբ երբորդ երգին ընթերցումը կ'աւարտենք ու զիրքը խփելով չորս կողմերնիս կը նայինք, մեր տան կահ կարասին ու սպասները և նոյն իսկ բնութիւնն իր ամենածաղկած երևոյթին

մէջ՝ օտար կ'երևին մեզի. օրուան լոյսը տժգունած կը գտնենք, լեռներու համայնապատկերն անշուք, ծովուն տեսարանն անձուկ, աստղազարդ կամարը ցուրտ ու ծանր՝ իր հակառակ կողմ դարձած կիտուածէ բաժակ մը:

Մեր հոգին վար ինկած է բարձրութեանէն. ան հասած էր յափշտակման վերջին ծայրը և յանկարծ արթնցած է՝ անպատմելի գեղեցկութեան և ուրախութեան ելրազէ մը յետոյ:

Շար. Թարգ. Հ. Ս. ՏԵՐ-ՄՈՎՍԵՅԱՆ

ԱՐՁԱԿ ԵՐԳԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԷՍ

Պ Ո Ն Տ Ո Ս

Օտար էիր երբ հայ փառքի ոտխներն թեզ խլեցին դրժօրէն ու թաշազներն Տըրդարտի վերջին համբոյցն առին հողէն Միհրզապի. և զորդաց բլրակն քաջին « Էլէզուսայ՝ » սգաւոր:

Պոնտոս, դարձեալ սրբացեր ես դու այսօր, օտարտօի մին մինակ, զաւակներդ չար հողմերուն տարտղնած. Պոնտոս քեզի կ'աղերսան ձագուկներդ մենաւոր, Պոնտոս գովըդ կը հայցեն որդիներդ հեռաւոր:

Ինչպէս չեթզել այն փառքը որ ծաղկեցաւ լուսաշող ու զոհար մը եղաւ Թագին հայրենի, որ կը ցաթէ, կը շողայ ինչպէս փոսուոյ սլացիկ:

Ինչպէս չեթզել սեպ կողերուդ կենսա-հելթն ուր վեհ ոգին Անիի կը պտուտկէ, կ'արծաթծի ինչպէս անմահ հոգիներ:

Ինչպէս չեթզել հպարտ լանջըդ վե-

հաշուք որ ուռճացաւ Մեծ Հայրենի աւելնով ու շունչ տուաւ դիցազներու մեծասիրտ:

Կանգնէ Պոնտոս, քեզի բահը չհասնիր: Դուն որ եղար փառապանծ, եղիր յարմեծ ու ըմբոստ. դուն որ արիւն, դուն որ արցունք ըմպեցիր, պոռթկա՛վ վրէժ ու ցատում, զի՛ կողերդ կը սարսուան հոնդիւնէն զաւակներուդ կիսահեղձ, զի հայ չէ նա որ չի գիտեր ընդվզիլ, պատուհասել չարութիւնը նողկալի:

Ծնցուէ՛ Պոնտոս, զաւակներդ կը գոռան. ցնցուէ՛ հպարտ ինչպէս ոգին հայկազնեան. հեռու չէ երբ հորիզոն մը շողուն պիտի գայ բացուիլ բուրներուդ վրայ մթին ու կուրծքիդ:

Ծնցուէ՛ Պոնտոս, Մայր Հայրենիքն քեզ կը հայի արիւնտա: Ծնցուէ՛ Պոնտոս, զաւակներդ վրէժ կ'երգնուն քու լլկուած պատուի համար ու խաչին որ կրեցիր դիցազնի պէս յաղթապանծ:

Ծնցուէ՛ Պոնտոս. զաւակներդ քեզ կուգան, միշտ արիւնտոս բայց վեհանմն...

Թ. ԵՂԻՇԷ

1. Այս՝ Տրպիզոնի մէջ յունական թաղամաս մ'է այժմ, համանուն բլրակին վրայ, որու համար աւանդութեամբ կ'ըսէ թէ Տրգաս պատերազմի մը մէջ այդ վայրը օրջ տալով ըսած է « Էլէջ հուսայ » « ելէջ այստեղ » և այժմ յունական աղանդումով կ'ըսուի « Էլէզուսայ »: